

## Վ Ե Ր Ա Ն Ա Լ

Լընակներէն, ձորերէն ու ծովերէն բարձր, վեր,  
Սւեղի վեր քան լեռներն, անտառները եւ ամպերն,  
Արեգակէն ալ անդին, երեւներէն ալ անդին,  
Լուսաւորեալ գունդերու սահմաններէն ալ անդին:

Ո՛վ իմ ոգիս, դուն կ'երբաս, կը սրբանաս հապկաբարժ,  
Եւ լուրորդի մը պէս քաջ կոհակներու սիրահար,  
Դուն կ'ախօսես խնդագին անհունութիւնը խորունկ,  
Անպատմելի հեշտութեամբ մը առնական եւ առոյգ:

Գրեա՛, քրոջի՛ր շատ հեռուն այս ժահոյբէն ախտագին,  
Գրեա դառնալ սուրբ, անբիծ օրերուն մէջ լեռնային,  
Եւ ըմպէ, իբր ըմպելի մ'աստածային, անապակ,  
Անչիմնջ հուրէն, որով լի են միջոցները յըստակ:

Ետին բազում հոգերու եւ լայնանիստ վիշտերու,  
Որ կը ննչեն ծանրութեամբ մեր միգամած կեանքերուն,  
Երանելի է այն որ հուժկու թեւով մը կայտառ  
Կրնայ սլանալ դէպ դաշտերը լուսեղէն ու պայծառ:

- Որուն խոները, ինչպէս արտոյները առտուան,
- Ազատ քրոջի՛ մը կ'առնեն դէպի երկինքն անասնաման
- Որ կ'սաւառնի կեանքին վրայ եւ կ'ըմբռնէ իւրովի  
Ծաղկանց բարբառն ու լեզուն համայն երկրի իրերուն:

ՇԱՐԼ ՊՈՏԼԵՌ

Թրգմ. ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

